

## Ո՛Վ ՄԵՌԵԼՆԵՐՍ

Ո՛վ մեռելներըս անքիւ, դուք նորէն շուրջըս ահա՛,  
 Ձի չանցնիր որ մը երբեք որ նայուածքիս դէմ չի գայ  
 Ձեր կերպարանքը բարի, աղօթամած այճեռով,  
 Ու ձեր թեւերը սամուկ զիս չի գրկեն անխրոնով:

Գուք ալեհեր ու զստամ եւ կամ ժպտուն պարմանի,  
 Գերեզմանուած կամ անյայտ՝ առանց խնկոտ շիրիմի,  
 Կարօտ ինձի՞՞ թէ կեանքին՝ կուգամ հոգուդս իմ վերեւ  
 Ձեր անսահման ըսուերով, արիւնտ կամ ձիւնահեւ:

Կը զգամ թէ միտ աւելի կը մօտենամ ձեր համբուն,  
 Մեռեաբիքը ցընտրին՝ ուղեւորի մը հանգոյն,  
 Երբ իրական եղաւ սոսկ վիճար, մասներն իր բիւրեղ

Ճմլեցին սիրքս անվերջ, ո՛վ մեռելներըս բարի,  
 Ա՛լ զըբայիք ձեր եղբօր մահացուրեան ծարաւի,  
 Եւ փակէիք իր այճերը համբոյրով մը լուսեղ...

Ա.ՐՍԷՆ ԵՐԿԱԹ

## PARADOX

Թէ այս է կեանքը, անիմաստ է ան,  
 Եւ նիզը մարդուն կ'անցնի ընդունայն.  
 Կ'ըսեն բայց հոգին անմահ է յաւէտ,  
 Կ'ըսեն հոգին ալ կը ջնջուի անհետ,  
 Ըմբռնելի չեն երկուքն ալ մըսքին,  
 Հէք աղամորդին երկրին, երկինքին  
 Միջեւ անդադար այսպէս տարուբեր,  
 Լոյսին չըհասնող, սակայն հողէն վեր:

Փետրուար 1952

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

## Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Հէք բախտակից քալէ անվախ այս համբան,  
 Սիրով կըրէ ծանրը խաչըդ քու ուսին,  
 Հաւասա՛ թէ կայ նպատակ մ'անպայման,  
 Թէ խաւարէն կը բարձրանաս դուն լոյսին:

Փետրուար 1952

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

(Ն. Յ. Մ. Ս. Կ.)

Արդեօք նիմա ի՞նչ կ'ընես, իմ աղուոր զուարթուն,  
 Կը կարդա՞ս քէ կըզբօսնիս, քո՞ւն ես քէ արթուն,  
 Կը զգա՞ս միքէ կաօսըս ինչպէս է յորդեր,  
 Ըսպասցընե՞ս պիտի դեռ, վերադարձի՛ր տուն:

Փետրուար 1952

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

### ԵՍ ՀԱՐՑՈՒՑԻ ԾԱՂԻԿԻՆ

Ես հարցուցի ծաղիկին  
 Թ'ինչպէս կ'նայի ան կեանքին.  
 Հծծեց «կեանքն է քաղցրագին:  
 «Կ'ըմպեմ ես շողն արեւուն,  
 «Կը գինովնամ ես հովուն  
 «Գրկանքներէն խրոզվուն:  
 «Սիւփին երգով կ'օրօրեմ  
 «Բիլ երազըս մեղմօրէն,  
 «Ես աստերոտ լոյսին տակ,  
 «Ես մարգրիտներ կը օրեմ  
 «Ես կուրծքս կը զարդարեմ,  
 «Արփայն ցոլերն անոնց նե՛ս  
 «Շօքը գոյնով կը պարեն:  
 «Երբեմն քիթեռ մը կուգայ,  
 «Թ'ըռչող բանտ մը աղուոր,  
 «Ինչպէս երազ նեռաւոր,  
 «Իմ օրքներէս կ'արբենայ  
 «Ես ծոցիս մէջ կըմնանաւ:

«Ես երազիմ՝ պէս  
 «Կ'անցնի կեանքս այսպէս»:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

